

087.1  
—  
G - 62

23 JUN 2009

ԱՍԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Համար թիւ 3



ԳԻՏՈՒԹԻՒՆԸ Ի՞ՆՉՊԵՍ  
ԿԲ ՅԱՌԱԶԱՆՈՅՑ



«ԵՒ ԵՂԵՒ ԼՈՅ» ...



16182

ԳՈՒԱՆԵՐԵՆ ԳՐԱԳԱՐԱԿԱՆ ՄԱՍԻՆ

289-1  
5-62  
ՀՊ

9719

Եօթներորդ քաջը

Կը սիրեմ մանաւանդ այն գրականութիւնը որ  
կը ծգափ մանուկ սերունդի ազնուացման ու զար-  
գացման զործին: Կը սիրեմ առաւելապէս Հայ հրա-  
տարակչին բրանց այն պատվղը՝ որ կը ճգնի պատ-  
րասել ազգին ազնիւ նկարագրավ եւ բարձր հո-  
գիով օժտուած վաղուան հայ երիտասարդութիւնը,  
հայոց ժողովուրդին համար:

Կը սիրեմ հետեւաբար «Սահմակ-Մեսրոս» Տպա-  
րանը որ ժամանակէ մը ի վեր գեղեցիկ մասածո մն  
ունեցած է հրատարակել «Պատամիին Դրագարանը»  
անունով զբրոյիներու շարք մը, որոնց միջոցու ոչ  
միայն կ'ուզուի մեր պատանի սերունդը հաղորդակից  
ընել մեծ հոգիներու, այլ եւ մեր մատղաշ սերուն-  
դին միտքը լուսաւորել ու զարգացնելով  
անոր շահնեկան պատմութիւնը հետաքրքրական գիւ-  
աերու:

Կրնամ ըսել անվերապահ կերպով թէ՝ «Սահմակ-  
Մեսրոս» Տպարանը, արժանի իր կոչումին, նոր  
դպրոց մը կը հիմնէ մեջ բոլորովին նոր դրու-  
թեամբ, դպրոց մը ուր մարի եւ հոգիի զարգացումն  
ու բարձրացումը կը հետապնդուին միեւնոյն ատեն  
եւ միեւնոյն ուղղութեամբ:

1007  
31173

«ԵՒ ԵՂԵՒ ԼՈՅՍ . . . »



ՀԵՆՆԵԿԻՒԹԵՄՊԷՐԿ  
Առաջին Տպագրիչը



“ԵՒ ԵՂԵՒ ԼՈՅՍ...”



Նաբողեսնի եգիպտական արշաւին առիթով, 1799ին, ֆրանսացի սպայ մը իր գունդով դիրք բռնած էր Աղեքսան- րիոյ մօտ, Նեղոսի ճիւղերէն Բօդէտտա- յի ափերուն վրայ, կառուցուած ամ- րոցներուն մէջ:

Սպան եգիպտոս գալէն ի վեր սկսած էր հետաքրքրութիւն եգիպտական հին քաղաքակրթութենէն մնացած նըշ- խարներով, այցելած և տեսած էր ը- փինքն ու բուրգերը: Հոս Բօդէտտայի մօտերը, զտած էր հին տաճարներու ա-

ւերաիներ, որոնց պատերը տարօրինակ նկարներով զարդարուած էին: Այս հինաւուրց մեհեաններու սիւներուն վը-րայ, ինչպէս նաեւ այդ շէնքերէն ին-կած և նեղոսի բեռած հողին մէջ թա-ղուած քարերու վրայ քանդակուած էր տեսնէր անսովոր նշաններ որոնք դրու-թեան էր նմանէին բայց ո՛չ ոք կա- բող էր կարգալ ու հասկնալ անոնց ի- մաստը: Բոլոր այս նկարներն ու գը- րութիւնները դիտել, և հաղարսուր տարին ը առաջ ապրուծ այդ մեծ ցեղին մասին խորհրդածել իր ամէնէն սիրա- կան դրազումն եղած էր: Եթէ միայն ի սրբար կարդալ ու հասկնալ անոնց իմաստը... Այն ատեն պիտի կարենար զոհացնել իր հետաքրքրութիւնը անց- եալին նկատմամբ ժողովուրդի մը որ դարեր առաջ այնքան զարգացած, այն-քան քաղաքակրթեալ կեանք մ'ունեցած էր:

Ուեր, ամիսներ անցան այսպէս, երբ, որ մը, խրամ մը բանալու ատեն

իր զինուորները ուեւ քար մը զտան ո- րուն վրայ ծանօթ լեզուով զբութիւն մը կար: Իր պատանեկութեան, զպրոցը Յունարէն ուսած ըլլալով, շուտով հաս- կցաւ թէ հին Յունարէնով զրուած ըլլալու էր այդ: Բայց քարը, Յունաս- տան և ուրիշ յունական զաղթալայրե- րու մէջ գտնուած հնութիւններէն ա- նով էր տարբերէր որ հին Յունարէ- նէն զատ իրամէ հիմնովին տարբեր երկու տեսակ զրութիւններ ալ քանդա- կուած էին անոր վրայ:

Ալթուն միտք մ'ունէր ֆրանսացի սպան: Անմիջապէս որ այդ երկու զը- րութիւններու տակ ճանչցաւ հին Յու- նարէնը, խորհեցաւ ինքնիրեն. « Եթէ իւրաքանչիւր զրութիւն նոյն բանն է որ կը պատմէ, յունարէն տառերուն օգ- նութեամբ կարելի է միւս զիրերուն ալ նշանակութիւնը զուշակել»: Ուստի ո- րոշեց քարը վերցնել տարով պահել և եգիպտական զրութիւններով հետաքըր- քրուուղ դիտնաւեմներուն ամ ձեւը ուր-

պէսզի, անոնց ուսումնասիրութեան ենք  
թարկուի ան ու կարելի ըլլայ հին Ե-  
գիպտոսը աւելի մօտէն հասկնալ :

1802ին ֆրանսացի խմաստասէր մը,  
Շամբոլիոն սկսու այդ արձանագրու-  
թեանց վրայ աշխատիլ, յունարէն գը-  
րութիւնը իբր բանալի գործածելով  
միւս արձանագրութիւնները կազմող նը-  
շաններուն խմասու գանելու համար:  
Պէտք չէ մոռնալ թէ Շամբոլիօն հին  
Եգիպտացիններու լեզուէն բառ մ'իսկ  
չէր գիտեր, և ոչ ալ անոնց պատկե-  
րագրութեան մասին զաղափար մ'ունէր.

Շամբոլիօն մօտաւորապէս քսան  
տարի աշխատեցաւ այդ քարին վրայ:  
Ուրիշ խմաստասէններ ալ սկսան, աշխա-  
տեցան մէկ երկու տարի, գտան մէկ  
կամ երկու տառերու խմասու և թո-  
ղուցին. բայց Շամբոլիօն շարունակեց  
մինչեւ որ վերջապէս սորվի անոր գաղտ-  
նիքը: 1823ին ան աշխարհի ծանու-  
ցանեց թէ այդ տառերէն տասնըսուսին  
խմասու գտած էր: Քսան տարի աշ-

խմասունք, 1/4 տառերու իմաստը հասկը-  
նալու համար... Բայց այդ տասնըսուս  
տառերուն նշանակութիւնը սորվելով,  
ան գտաւ այդ սկզբունքը որուն վրայ  
հիմնուելով էր կազմուէին Եգիպտական  
մեհենազրերը: Այսպէս Թօդէտաայի  
քարը դարձաւ այն խորհրդաւոր բանա-  
լին, որուն շնորհիւ կարելի եղաւ սոր-  
վիլ անցեալը ազգի մը, տղրած այն-  
քան հազարաւոր տարիներ առաջ, որ իր  
բոլոր գիտութիւնը այլ եւս առեղծուա-  
ծային հնութիւն մը գարձած էր մար-  
դուն:

Երբ օր մը Լոնսոն այցելէք և  
“Պրեթէշ Միւզիւմ” մէջ աեմնէք Թօ-  
դէտաայի քարը, և կամ Գահիբէի թան-  
գարանին մէջ անոր յար ու նման շին-  
ւած լնդօրինակութեան տուշեւ կենաք,  
խորհեցեք թէ ան ի՞նչպէս 5-6000 տա-  
րիներու մութ անցքէ մը մեզ կ'առաջ-  
նորդէ հին, լուսաւոր Եգիպտասի փառքի  
թատերավայրերը:

Վայրենին, անցեալին մէջ, “առ-

բէր, կը խօսէր, կ'ուտէր, կը քնանար, և իր կեանքին յիշատակը զ'անհետանար երբ ինքը, իր ընտանիքին անդամներն ու բարեկամները կը մեռնէին: Պարագան նոյնն է այսօր անուս, անգլագէտ մարդոց համար: Մինչզեռ Եգիպտացիները, որոնք 6-7000 տարիներ առաջ կ'ապրէին, գիտցան քարերու վրայ քանդակել իրենց յիշատակները, ու անոնց անունը, կեանքն ու պատմութիւնը ծանօթ է մեր ամէնուն:

Գիրն ու գրականութիւնը չէ թէ միայն ժամանակով չեն հիննար, այլ և հեռաւորութիւնն ալ այնքան չ'ազդեց անոնց: Յոյները իրենց պատերազմներուն լուրերը քաղաքէ քաղաք վազող մարդոցմէ կ'իմանային: Հոմերոսի բանաստեղծութիւնները բերնէ բերան կը կրկնուէին, իսկ այսօր տպուելով ամէնուն սեփականութիւնը եղած են: Այսօր նաև մը հարիւրաւոր մզոն հեռու տեղ մը կընայ զրկուիլ ու կարդացուիլ: Գրելու և տպագրելու արուեստները ժա-

մանակէն և հեռաւորութենէն չազդուելու մեծ ուժ մը կուտան մարդուն:

Տեսնենք թէ այս զոյգ արուեստները ինչպէս ծնան և զարգացան:

Եթէ արուեստագէտ մը փափաքէր առանց «այբուբեն» օգնութեան, պատմութիւն մը գրել, պիտի ստիպուէր իր բոլոր բառերը ՊԱՏԿԵՐԱԳՐԵՐ պատկերներով ներկայացնել: Օրինակ,

«մարդ մը» ըսելու համար պիտի նկարէր մի քանի գծերով շինուած պղտիկ մարդու մը պատկերը. «նաւակ նստելով անտառ գնաց կենդանիներ որսալու» ըսելու համար պիտի գծէր նաւակ մը, մէջը մարդ մը նստած, որ կը դիավարէ գէպի եղերք ուր ծառերու մէջ կը տեսնուին՝ օրինակի համար՝ առիւծ մը, արջ մը, եւն: Եթէ «սկսաւ անձրեւել» ըսել փափաքէր, պիտի գըծեր երկինքին պատկերը ու գէպի վարքաշուած գծերով պիտի պատկերացնէր աձրեւին գալը. պիտի կընար նաև առ-

տուն, կէսօրը և իրիկունը, կամ զիշերը  
մի քանի գծերով պատկերացնել: Այս-  
պէս արուեստագէտ մը կընայ միայն  
պատկերներով երկայն պատմութիւններ  
պատմել: Եւ մարդիկ այսպէս սկսան  
դրել:

Զինացիները, եզիպտացիներն ու  
Հնդիկները և մեր գիտցած բոլոր միւս  
հին աղջերը պատկերարազրելով սկսան  
զրել: Նախապէս ամէն զրող ինքնիրմէ  
իմաստներ տուաւ իր գծած պատկերնե-  
րուն: Յետոյ, որպէսզի իրարու հասկը-  
նալի ըլլան, սկսան որոշ նիւթեր ներ-  
կայացնելու համար առհասարակ ամէն-  
քըն ալ գործածել միեւնոյն գծագրու-  
թիւնը:

Բայց կերպով մը անկարելի էր  
բոլոր բառերը, առանց բացառութեան  
պատկերներով ներկայացնել: Առէկ  
զառ իւրաքանչիւր բառի համար պատ-  
կեր մը գծել երկար ժամանակ պահան-  
ջող և գժուարին զործ մըն էր: Այս-  
պէս մարդիկ սկսան իրենց պատկերա-

գրութենէն կարդ մը մասեր սղել և  
կամ կարդ մը գաղափարներ արտայայ-  
տելու համար գործածել յատուկ նշան-  
ներ: Օրինակի համար, Թօգէտապայի քա-  
րին վրայ նկատուեցաւ թէ թագաւոր-  
ներուն անունները միշտ ուղղանկիւն  
կամ շրջանակածեւ շրջադերու մէջ առ-  
նուած էին:

Հակառակ ստեղծուած բոլոր գիւ-  
րութեանց, զրել կարդալ տակաւին  
այնքան գժուար գործ մըն էր որ մար-  
դիկ առ հասարակ բոլորն ալ չէին կըր-  
նար օգտակիւ անկէ: Բայց կային քոր-  
մեր կամ զրագիրներ, բոլորն ալ ուս-  
եալ մարդիկ, որոնք իրենց ամբողջ  
կեանքը կը նուիրէին պատկերազրերու  
ուստմասիրութեան և նորեր զրելու  
գործին. բառերու թիւը որքան շատնար  
գծագրերը նոյնքան կը գժուարանային և  
ինչպէս տակաւին Զինարէնի համար  
ճիշդ է, ամէն բառ իր յատուկ պատ-  
կերը կ'ունենար և լեզուին պարունակած  
բառերուն թուոյն չափ նշաններ պէտք

էր սորվիլ։ Զարմանալի չէ ուրեմն թէ  
ինչու Շամբուիոն 20 տարի աշխատելու  
պէտք ունեցաւ այս պատկերագրերէն  
14ին իմաստը հասկնալու համար։

Բայց մարդո որ հնարամիտ և ըս-  
տեղծագործող էակ մը է, կրցաւ այդ  
գժուարութեան ալ յաղթել։ Իր պատ-  
մութեան մէջ յիշատակելի օր մը, նո-  
տար մը կամ կարգ մը նօտարներ խոր-  
հեցան փոխանակ

ԱՅԲՈՒԲԵՆՔԸ

բառ մ' ա մ բ ո զ ջ  
պատկերով մը ներ-  
կայացնելու, բառերը բաժնել որոշ մա-  
սերու և իրագանչիւր մասին ձայնին հա-  
մեմատ նկար մը կամ նշան մը գործածել։

Ոմանք կը խորհին թէ առաջին  
այբուբենքի հնարիչները Եգիպտացիներն  
էին ու անոնք Փիւնիկեցիներէն ալ ա-  
ռաջ յատուկ գիր ունէին։ Ամէն պա-  
րագային Եգիպտացիք չեն կընար այս  
նկատմամբ Փիւնիկեցիներէն աւելի մեծ  
ծառայութիւն մը մատուցած ըլլալ աշ-  
խարհին։ Եգիպտացիք շատ չէին ճամ-

բորդեր, մինչգեռ Փիւնիկեցիները վա-  
ճառականութեամբ պարապող աղդ մըն  
էին, և իրենց փոքրիկ նաւերու մէջ շատ  
տեղեր կը ճամբորդէին։ Առաջին ան-  
գամ Յոյներն էին որ Փիւնիկեցիներուն  
ալէֆ, պէր, տալէր, կօթ, մէմ, նուն,  
օլին, բէն, զբէրէն առնելով յօրինեցին  
իրենց ալֆա, պէրա, կամա, տէլրա ևն զի-  
րերը։ Եւ վերջապէս ասոնց բոլորէն  
ծագում առաւ Եւրոպական ներկայ այ-  
րուբենքը։

Հայերէն գրերու գիւտին պատմու-  
թիւնը արգէն ծանօթ է ամէն հայուն։

Այս ուղղութեամբ ուրիշ քայլ մ'ե-  
զաւ թուանշաններուն հնարուիլր։ Եւ-  
րոպացիներէն առնելով մեր գործածած  
թուանշաններուն և թուազրական  
գրութեան համար աշխարհ երախտա-  
պարու է Արաբացւոց։

Տառերու և թուանշաններու այն-  
քան պարզ և գիւրընթեռնլի ձեւի մը  
վերածուելուն մէջ իր բարերար աղդե-  
ցութիւնը ունեցած է պազգրութեան

արուեստը և այլեւս ոչ ոք կրնայ տառ  
ուերուն ըստ կամ նոր ձեւ մը տալ և  
կամ նոր տառեր ստեղծել:

Տպագրութիւնը սակայն ուրիշ  
պատմութիւն մըն է:

\* \*

Մեզի, քսաներսրդ դարուն մէջ ապ-  
րողներուս համար, անկարելի է երե-  
ւակայել Քրիստոսէ 20 դար առաջ ապ-  
րող մարդոց կեանքին պարագաները:  
Պէտք չէ զարմանանք թէ ինչու գրե-  
րու գիւտէն դարեր վէրջ մարդիկ տա-  
կաւին ընդհանրապէս անզրագէտ էին:  
Գըել կարգալ զիանալ չէր բաւեր  
պէտք էր զրելու համար յարմար նա-  
խանիւթեր ունենալ: Մինչեւ Առաջին  
Խաչակրութիւնը, Եւրոպացիք թուղթի  
մասին զաղափար չունէին: Նոյնիոկ  
մեր հասկցած իմաստով զիրք դոյրութիւն  
չունեցաւ Եւրոպայի մէջ մինչեւ Միջին  
Դարեր: Քրիստոսի օրուան զիրքը ինք-

նիր վրայ փաթառող մազաղաթէ զլան  
մըն էր: Իսկ, ատկից առաջ, քարայր-  
ներու և տուներու անձրեւէն և արեւէն  
պատսպարտած պատերուն վրայ՝ զծա-  
գըրութեամբ, և բացօղեայ տեղեր փո-  
րագրութեամբ միայն արձանազրութիւն-  
ներ կ'ընէին:

Բայց օր մը, բախտորոշ օր մը,  
մարդ մը փորձուե-  
քաղիրոսը ցաւ բոյսի չորցած  
ցողունի մը վրայ  
արձանազրել իր հաղորդագրութիւնը:  
Հաւանաբար լուրը զոր կ'ուզէր հաղոր-  
դել պէտք էր անմիջապէս զրկել, և ան-  
քար մը, կամ թրծուած կաւէ քարե-  
տախտակ մը չունէր: Զի գիտցուիր թէ  
ի՞նչ մելան գործածեց ան, բայց հաղոր-  
դագրութիւնը հոն էր, յառակ, ըն-  
թեռնլի:

Գտնուեցաւ թէ այս զործածութեան  
համար լաւագոյն բոյմը նեղոսի ափե-  
րուն վրայ, ճահճուտ վայրեր, աճող  
պապիրոսն եր: Շատու ուստի իւսու՛ իւ-

նուած թերթեր սկսան զործածութեան  
դրուիլ և երկար գարեր, Եղիպտոսի և  
Միջերկրականը եղերող երկիրներու մէջ  
արձանագրութեանց և հաղորդագրու-  
թեանց համար ընդունուած պիխաւոր  
նիւթը եղաւ պապիրոսը։ Այսպէս Պը-  
լինի, Հռովմայեցի պատմագիրը տեղ մը  
կ'ըսէ. «Անցեալ գէսկերուն յուշերը  
պապիրոսէ կախեալ են»։

Եետոյ, կը պատմուի թէ, հին օ-  
րերու ամէնէն շքեղ քաղաքներէն մէ-  
կուն, փոքր Ասիոյ Պէրկամըմ անուն ու-  
տանին մէջ, ն. Ք. 197-158 ալիրող թա-  
գաւոր մը, որ Եիւմէնիս երկրորդ կը  
կոչուէր, փափաքեցաւ Աղեքսանդրիոյ  
նշանաւոր մատենագարանէն առելի ճոխ  
զրադարան մ'ունենալ իր մայրաքաղա-  
քին մէջ։ Պէրկամըմ արդէն իր հիւ-  
սուածեղինաց, բրտագործութեան, և հոն  
շինուող անուշահոտութեանց համար նը-  
շանաւոր գիրք մ'ունէր։ Եիւմէնիս  
կ'ուղէր որ իր երկիրը զիրքերով և զի-  
տութեամբ ալ նշանաւոր գառնայ։

Աշխարհի ամէն կողմերէն ժողվուուած  
զիտնականներ ունէր իր մօտ, որսնք  
կընային ամէն տեսակ զիտութեանց վը-  
րայ կայեւոր աւսումնասիրութիւննե-  
րով հարստացնել իր մատենադարանը։

Իրենց զրքերուն համար սափառուած  
էին Եղիպտոսէն պապիրոս ներածնել, օր  
մը, սակայն, Եղիպտոսի և Պէրկամըմի  
միջեւ յարաբերութիւնները լարուեցան։  
  
Եղիպտոսական և Պէրկամըմեան զօրքերբա-  
խում մը ունեցան, և Եղիպտոսի արքան  
որ լսած էր իր հակառակորդին մտադ-  
րութեան մասին, նախանձէ զրդուած  
որոշեց անոր մէծ մատենագարատն մը  
կազմելու ծրագիրը ձախողութեան մատ-  
նել, պարզապէս զայն զրկելով իր զը-  
րենական պիտոյքէն։ Ուստի բացար-  
ձակապէս արգիլեց Եղիպտոսէն ուեւէ  
ձեւով պապիրոսէ պատրաստուած  
թուղթի և կամ նոյն իսկ հում եղէղին  
արտածումը։ Այսպէս, քանի որ պա-  
պիրոս ուրիշ տեղ չէր բումներ, կը յու-  
սար իր հակառակորդին ծրագիրները

Հախողութեան մատնել:

Թայց պապիրոսէ զառ ուրիշ նիւթ  
մըն ալ կար որուն վրայ կարելի էր  
գրել: Գլխաւորաւ-

ՄԱԳԱՂԱԹԸ բար խաշնարածու-  
թեամբ պարապող

կարդ մը ժողովուրդներ, ու ասոնց հետ  
հաղորդակցութին ունեցող վաճառական-  
ներ, նոյն իսկ կարդ մը խմասատէրներ  
սկսած էին իրենց արձանազբաւթիւնները  
ընկը կաշիի վրայ, երբ Եփոմէնիս  
տեռաւ թէ անկարելի էր այլ եւս Եզիպ-  
տոնէն պատիրոս ստանալ ուշադրութիւ-  
նը կաշիի դարձուց և արդիւնքը եղաւ  
մաղաղաթը, որ առաջին օրերուն իր  
քաղաքին անուն վ membrana pergamena  
(պէրէամըմեան կաշի), կը կոչուէր: Այս-  
պէս՝ այս խմաստուն թաղաւորը՝ մաղա-  
ղաթի վրայ գրել տալով կրցաւ կար-  
մել իր 200,000 հատորներ պարունա-  
կող հակայ մատենադարանը և մագա-  
ղաթի գործածութիւնը սովորական բան  
մ'եղաւ:

Թայց հակառակի իրենց ժողովրդաւա-  
կանութեան, ըլլայ մարազաթը, ըլլայ  
պապիրոսը այնքան սուղ էին որ միայն  
շատ կարեւոր արձանազբաւթեանց հա-  
մար կը գործածուէին: Առօրենայ սովորա-  
կան հաղորդագրութեանց համար, ու-  
րեմն, գտնուեցան ուրիշ միջոցներ:  
Յոյները և Հռովմէացիները իրենց հետ  
կը կրէին մեղրամոմէ տախտակներ, ու-  
րոնց վրայ գրուած զբութիւնները կար-  
գացուելէն յետոյ կ'աւրուէին տախտա-  
կի վրայ նոր լուրեր զբելու համար:  
Կը գործածէին նաև խեցիի կեղեւներ և  
կաւէ պատրաստուած տախտակներ, նոյն  
նպատակի համար:

Ցեսոյ եկաւ թուղթը:

Յ. Տ. 754ին Արաբները, որոնց պե-  
թուկաթի Գիշը տութիւնը կը տա-  
րածուէր մինչեւ Զի-  
ատանի սահմանները, Սահմարք անուն  
քաղաք մը զբաւեցին: Զինացիք քա-  
ղաքը վերագրաւելու փորձ մ'ը րին  
բայց նորէն պարտուեցան, և կը նո-

հանջէին, երբ կուսակալը հրամայեց  
հարածել փախչողները, Այս առիթիւ  
արար զինուորները յաջողեցան բաւտ-  
կան շինացի զինուորներ բռնել, որոնք  
իրը գերի վար դրուեցան, Այս գերի-  
ներուն մէջ կը գտնուէին շինական հին  
արուեստի մը, թղթագործութեան, մէջ  
փորձառու զինուորներ, որոնք իրենց  
նոր տէրերուն շնորհքին արժանանալու  
համար այդ արուեստը սորմեցուցին ա-  
րարներուն: Մի քանի տարիներ շան-  
ցած, Զինացիներուն այս արուեստն ալ  
հանրութեան սեփականութիւնը եղաւ:  
Դամատիոս, Արաբացւոց մայրաքաղաքը  
թղթագործութեան մեծ կեդրոն մը  
դարձաւ: Եւ այսօր կը գտնուին շատ  
մը արարերէն ձեռագիրներ որոնք 8րդ  
կամ 9րդ դարու մէջ շինուած թուղթի  
վրայ գրուած են:

Թղթագործութեան տարածման  
պատմութիւնը պատերազմներու և յալ-  
թանակներու շարքի մը հետ կ'ընթա-  
նայ: Արարները պատերազմի առիթիւ

սորմեցան զայն Զինացիներէն: Յետոյ  
12րդ դարուն Սպանիա մտնելով Եւ-  
րոպա տարին զայն երկրորդ Խաչակ-  
րութեան առիթով էր որ թուղթը  
մուտք գտաւ Իտալիա, և առաջին Եւ-  
րոպական թղթագործարանը հիմնուեցաւ  
1150ին, Իտալիոյ Ֆապլիանո քաղաքին  
մէջ:

Զինացիք նախապէս իրենց թուղթը  
թթենիի կեղեւները դրածելով շինել  
ուսած էին: Բայց տարիներու ընթաց-  
քին իրենց արուեստը կատարելագործե-  
լով սկսած քուրչի կտորներէ և կամ  
ուեէ ուրիշ բուռական զիմացկուն նիւթե-  
րէ պատրաստել իրենց թուղթը, Ա-  
նոնց թուղթը պազիլոսէն կը աարե-  
րէր անով, որ շինացիք իրենց նախա-  
նիւթերը մանրելով խմորի մը կը վե-  
րածէին և ապա ուզուած հաստութեամբ  
թերթեր կը կազմէին: Նոյնը ըրին  
Արաբները և եւրոպացիք մինչեւ 19րդ  
դար, իւրաքանչիւր թերթ ձեռքով կը  
բացուէր:

19րդ դարուն ֆրանսացի հնարիչ  
մը պատրաստեց Աքենայ մը որուն շր-  
նորհիւ կարելի եղաւ աւելի մեծ թեր-  
թերով ընտիր, բարակ թուղթ արտադ-  
րել : Այսօր թուղթ շինելու համար  
հնարևած են ու կը գործածուին հրա-  
շալի մեքենաներ, որոնք զարմանալի  
արագութեամբ և անհաւասալիօրէն ա-  
ժան գներով թուղթ կ'արտադրեն:

Գիւտերը յաճախ զոյդ զոյդ կ'ըն-  
թանան, երբեմն կը սրատահի նաև որ  
խումբ մը նորութիւններ մէկ անգամէն  
երեւան կուգան ճարտարաբուեստի հո-  
րիզոնին վրայ: Այսպէս Զինացիք և  
Արարները, առաջինները իրեւ հնա-  
րիչ թղթագործութեան, և երկրորդները  
իրեւ տարածող այդ արուեստին պատ-  
րաստեցին այն գետինը ուր տպագրու-  
թիւնը պիտի հիմնաէր:

Տպագրութեան զիւտը արդի քա-  
ղաքրթութեան սկզբնաւորութիւնը կը  
կաղմէ: Մարդիկ շատ բաններ կը պար-  
տին անոր: Բայց առանց թուղթի,

առատ և աժան թուղթ պատրաստելու  
հնարաւորութեան, մարդիկ պիտի չկըր-  
նային զիրքեր տպագրելու ձեռնարկել:

Տպագրութիւնը ստեղծուեցաւ այն  
առեն երբ շատ մը մարդիկ սկսան գըր-  
քերու պէտքը զգալ:

**ՏՊԱԳՐՈՒԱՆ** Երապայի մէջ, 15րդ

**ԱՌԱՋԻՆ** դարուն, Խաչակրատ-

**ՄԵՔԵՆԱՆ** թէնէն և հարիւրամ-  
եայ պատերազմներէն

ետք, զիստական մեծ արթնութիւն մը  
տեղի ունեցաւ: Հռովմէական կայու-  
րաթեան անկման յաջորդող մութ գա-  
րերու ընթացքին Արարացիներէն, և  
զիւտացիներէն, Բարելոնցիներէն և  
նոյն խոկ Յոյներէն և Հռովմայեցիներէն  
մնացած գրութիւններէն շատերը կոր-  
ուած էին:

Մարդիկ երբ շարունակական պատե-  
րազմներէ ձանձրացած սկսան ուրիշ բա-  
ներով պարապիլ, այս անգամ վան-  
քերու և մենաստաններու մէջ մնացած  
իմաստասէրները իրենց ապաստարաննե-

րէն դուրս զալով սկսան համերտթեան  
մէջ տարածել իրենց զիսութիւնը :  
Նկարչութիւնը, քանդակակաղործութիւ-  
նը և գրականութիւնը սկսան ծաղկիլ :  
Հիմնուեցան մեծ դպրոցներ ու համալը-  
սարաններ և հետաքրքիր ուսանողներ  
սկսան իրենց ժամանակակից և նախորդ  
զիսնականներուն գրածները կարդալ :  
Մանաւանդ Ս. Գրոց ընթերցանութեան  
համար, փոխանակ միայն եկեղեցինե-  
րուն կապուած ըլլալու, կ'ուզէին սե-  
փական զրքեր ունենալ որ աղասօրէն  
կարգան զանոնք և անոնց պաշտնակու-  
թեան վերահասու ըլլան : Աստուածա-  
շունչ մատեանները, այն ատեն, միայն  
ձեռագիրներ էին, ա'յնքան թանկագին,  
որ եկեղեցիներուն մէջ, ապահովութեան  
համար, շղթաներով խորանին կը կա-  
պէին զայն : Սեփական զրքեր ունենալու  
փափաքը ա'յնքան սաստկացաւ մարդուն  
մէջ, ու անոնց պէտքը ա'յնքան զզալի  
կը դառնար օրէ օր, որ գտնուեցան  
մարդիկ, հնարասմիտ, տաղանդաւոր և

նուիրուած անձնաւորութիւններ, որոնք  
տպագրութեան զիւաը ըրին :  
Հոռվայեցիք, շատ կանուխէն, ի-  
րենց պաշտօնական հաղորդագրութիւն-  
ները կնքելու համար փորագրուած զը-  
րոշմներ կը գործածէին, Միջին դա-  
րբերուն, նոյնպէս տախտակէ էամ մե-  
տաղէ փորագրեալ էնիքներ սովորական  
բան մը էին : Արդ դարուն նոյնիսկ  
տպագրական գրութիւն մը գոյութիւն  
անէր : Տպագրուելիք բաները, նախա-  
պէս փայտի վրայ փորագրելով կաղա-  
պար մը կը ստանային : Կաղապարին  
մելան կը տրուէր, ու տպա տպագրուե-  
լիք նիւթը, մաղաղաթ, թուղթ ևն կա-  
ղապարի վրայ դրուելով կը ճնշուէր:  
Գիրք մը տպելու համար պէտք կ'ըլ-  
լար ամբողջ կտորը առանձին առանձին  
էջերու վրայ փորագրել, բան մը որ  
շատ ժամանակի, ճարտար փորագրիչ-  
ներու և մեծ ծախքի կը կարուէր : Եւ  
սակայն նոյն կաղապարէն կարելի էր  
բաղմաթիւ օրինակներ տպել, և այս

ամէն պարագային, ձեռագիր զբքերէն  
շատ աժան կ'ըլլար:

1440—1450 թուականներուն էր  
որ մարդիկ իրենց կաղապարները պղտիկ  
մասերու բաժնելով իրաքանչիւր տա-  
ռին համար առանձին կաղապար մ'ու-  
նենալու գաղափարը յդացան, ու այս-  
պէս տպագրական ներկայ արուեստը  
ստեղծուեցաւ: 1440—1450 Գերմանիոյ  
մէջ կիւթէմպէրկ, և Հոլանտայի մէջ  
Լորենզ Քոսթըր այս կերպով պատրաս-  
տուած շարժական կաղապարներով գըր-  
քեր տպագրեցին:

Քոսթըր փայտէ կաղապարներով  
տպագրող արհեստաւոր մըն էր: Իրմէ  
մնացած կարգ մը զբքեր կը ցուցնեն  
թէ ան իր տառերը ձեռքով կը փորէր  
փայտի վրայ, որոնք անշուշտ շատ շուտ  
ալ կը մաշէին:

Կիւթէմպէրկ որ առհասարակ նկա-  
տուած է իրեւ տպագրութեան հնա-  
րիչը, արհեստով փորագրիչ մըն էր:  
Կ'աշխատէր մետաղի վրայ և իր պատ-

րաստած տառերը կ'օրինակէր լաւագոյն  
կեղագիրներու զբուածքներէն: Իր աը-  
պագրած առաջին զիրքը, 1282 էնց ց  
զարմանալի հասոր մըն է, ծանօթ  
կիւթէմպէրկեան Աստուածաշնչ անու-  
նով, այնքան մեծ նրբութեամբ և յա-  
ջողապէս տպագրուած որ 20րդ դարու-  
լաւագոյն տպագրիչներուն իսկ պատի-  
կընայ բերել:

Հէննէ կիւթէմպէրկ ծնաւ 1397ին  
Մայակափ մէջ, աղնուական բնաւանիք  
մը: 15 տարեկանին հայրը կորոնցուց  
և 23 տարեկան չեղած քաղաքական  
պատճառներով հարկագոււեցաւ հայրե-  
նի երկին հեռանալու: Հաստատուե-  
ցաւ Սթրազպուրկի մէջ իրեւ փորագրը-  
րիչ: Հոն գաղափարը ունեցաւ ստեղ-  
ծելու կերպ մը որով կարելի պիտի ըլ-  
լար բնագրի մը օրինակներէն անհուն  
թիւով հանել թուղթի էջերուն վրայ:  
Ամբողջ տասը տարի տքնեցաւ, բայց  
վերջապէս յաշող եցաւ գոհացուցիչ ար-  
դիւնքի մը հասնիլ: Իր անվերջ հետա-

զօտութեանց երեսէն մեծամեծ ծախքերու ենթարկուած, առանց զբամի մնացած էր արդէն։ Ստիպուած Յ հոգի իրեն ընկեր ըրաւ որոնք բաւական դրամ տրամադրեցին դործը զաղանօրէն շարունակելու համար։

Կիւթէմպէրկ կրցած էր փորագրել մետաղեայ շարժուն տառեր։ Կը մնար դոնել յարմար մետաղ մը, կամ բազագրութիւն մը տառերը ձուլելու համար։ Իրենց անվերջ փորձերն ու տըքնութիւնները շատ սուղի նստած էին ամէնուն ալ։ Բոլորն ալ անկուտի մընացին։ Սակայն ոչինչ խրտչեցուց, ոչինչ ընկըկեցուց Աշխատութեան այս գիւցազները։ Զվաբանեցան անտրտունջ ծախելու կարսաի, դոհարեղէն ու ստացուածք։ Նոյն իսկ պարաք ալ ըրին։ Բոլոր այդ զոհողութիւնները, սակայն ապարգիւն մնացին։ 1439ին իր ընկերներէն Տոփհայնի մահով, ընկերութիւնը լուծուեցաւ, պահանջատէրները դատ բացին և կիւթէմպէրկ այսպէս հալած-

ուած ձգեց փախաւ Սթրաղպուրկէն և ապաւինեցաւ Մայանս։

Գործը շարունակուեցաւ Մայանսի մէջ։ Հոս կիւթէմպէրկ ծանօթացաւ ֆառաս անուն ոսկերիչի մը հետ։ Մկան միասին աշխատիլ և ֆառասն էր տառերու յարմար մետաղի գաղտնիքը լուծողը։ Այս խառնուրդի զիւտով տպագրական արուեստը զրուեցաւ հաստատ հիմերու վրայ։ Եւ մինչեւ արսօր տառերուն համար կը գործածուին ֆառասի բազագրութիւնը — կապար և ծարիր (Անթիմուէն)։

Գործը սկսաւ մեծ թափով յառաջ տարուիլ, բայց կիւթէմպէրկի գժուարութիւնները անով չլրացան։ Ֆառաս շատ աղահ էր, ուստի ուղեց առանձին շահագործել մեծ վարպետին գիւտը։ Հետեւարար կիւթէմպէրկիին իրենց ունեցած պարաքը պատրուակ բռնելով աշխատեցաւ զայն զրկել իր գիւտին շահագործումէն զոյանալիք հարստութեանէն։

Թառւսափ այս ապերախտութենէն  
թշուառութեան մասնուելով Կիւթէմ-  
պէրկ ստիպուեցաւ հեռանալ Մայանսէն։  
Խոկ Թառւսափ իր փեսային, Բիէռ Շէօ-  
ֆէրի հետ շարունակեց դործը և շատ  
հարստացաւ իր տպագիր զրքերը ձե-  
ռագիրներու գնով ծախելով։ Բայց  
շուտով ժանտախտ մը վրայ հասնելով  
Թառւսափ մեռաւ։ Քիչ յետոյ Մայանս  
քաղաքը առնուելով աւարի տրուեցաւ։  
Շէօֆէր սպաննուեցաւ այդ աղէտին պա-  
հուն և դործաւորներն ալ սկսան ցրուիլ։

Շէօֆէրի որդին Ժան Շէօֆէր շո-  
րունակեց իր հօր զործը, բայց իր հօր  
և մեծ հօր պէս ապերախտ չգտնուեցաւ  
ան։ Կիւթէմպէրկի անունը և յիշա-  
տակը պիտի կորսուէր եթէ այս ազնիւ-  
երիտասարդը Մաքսիմիլիէն կայսեր ձօն-  
ուած զրքի մը ճակատը չզետեղեր հե-  
տեւեալը.

«Մայանսի մէջ է որ տպագ-  
րութեան հրաշալի արուեստը հը-  
նարուած է 1450ին հանժարեղն

Հէննէ Կիւթէմպէրկէ, ասկա բարե-  
լառուած և տարածուած իր յաջորդ-  
ներուն՝ Թառւսափ և Շէօֆէրի շը-  
նորհիւ։»

Կիւթէմպէրկ Թառւսափն բաժնուե-  
լէն ետք թշուառ թափառեցաւ 10 տա-  
րիներ, կ'սուի թէ 1465ին այնքան թըշ-  
ուառ էր որ ուտելիք հաց չունէր։  
Բայց իր կեանքին վերջին օրերուն Ա-  
տոլֆ տը նառո գուքոը թոշակ մը յատ-  
կացաւց անոր, և այսպէս նորէն ինք-  
զինքը գտնելով իր վերջին օրերուն  
կրկին նուիրուեցաւ իր հնարած արուես-  
տին կատարելագործման, և 14 Փետր.  
1468ին մեռաւ Մայանսի մէջ։

1810էն ի վեր Սթրազպարկ, Կիւ-  
թէմպէրկ հրապարակի վրայ կանգնուած  
է տպագրութեան հօր արոյրէ արձանը։  
Արձանը կը ներկայացնէ զայն մամուլի  
տակէն թերթ մը հանելու դիրքին մէջ,  
Թերթին վրայ տպագրուած է եւ եղեւ  
լոյս։ Արձանը ունի աւազահողէ պատ-  
ուանդան մը, որուն վրայ կան չորս հատ

Հարթաքանդակներ, որոնք այլաբանական պատկերներով կը ներկայացնեն Տպութեան բարիքները Եւրոպայի, Ասիոյ, Ափրիկեի ևն Ամերիկայի մէջ:

\* \*

Կիւթէմպէրկի մամուլին ըստու տարածուեցաւ ամէն տեղ: Բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները սկսան իրարուհետ մը մը ամէն տեղ տպագրատուներ հաստատելով:

Տպագրութեան մեծ արժէքը գնահատող առաջին աշխարէն պէտք է հաշուել նաև հայերը:

Առաջին հայերէն զիւքը տպագրուեցաւ 1512ին, կիւթէմպէրկի մահէն միայն 44 տարի ետք, Վենետիկ, Մեղագարտ Յակոբի կողմէ, Մեղագարտ Յակոբին յաջորդեցին Յրգար դպիր և իր որդին Սուլթանչահ ու անոնց՝ Տէրղընացի Յովհաննէս Քահանայ և իր զաւակը Խաչատուր, որոնց կեանքն ու դործը կ'արժէ ներկայացնել պմէն հայուն:

Մեզի համար խիստ վափառելի պիսի ըլլար օտար դէմքերէ առաջ նոյն իսկ՝ «Սահակ-Մեսրոպ» Տպարանը մանչցներ հայ պատանիին զանազան ապարէցներու մէջ համբաւուած հայ նշանաւոր դէմքերը, աւարդ անոնց համաստ կինսագրականը եւս, լիւ կատարած ըլլալու համար իր պարագանութիւնը:

Կ'արժէ որ ամէն տունէ ներս մուտ գործէ «Պատանիին Գրադանը» ու ամէն որ թղթատէ այդ օգտաշատ զրոյիներու հաւաքածոն ուր բարոյականը զիտականին, պատմականը կրօնականին հետ կարծէր մրցումի են եւած:

Պատանիին Գրադանը կ'ընթերցումը իրական վայելք մը պիտի ըլլայ ամէնուն համար առ հասարակ, առանց տարիիր եւ սեռի խարութեան:

Մեր չերմազին շնորհաւորութիւնները «Սահակ-Մեսրոպ» Տպարանին իրենց այնքան զեղեցիկ մատումին եւ ազգօգուտ գործին համար:

Ցաշողութեան մաղթանքներով

Աղօթարար

Առաջն. Փոխանորդ Եզիքանայոց  
ՄԱՄԲՐԵ Ծ. Վ. Պ. ՍԻՐՈՒՆԵԱՆ

«ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ»

1. Եսմիսու եւ Ապողոս
  2. Աբովյանի
  3. Թեւաւոր Զին
  4. Պահոմ
  5. Պատուա
  6. Եղիա եւ ուրիշ Պատմուածքներ
  7. Միսաս
  8. Անտեսուած Կայձը
  9. Ամայկ
  10. Մարգիկ ինչո՞ւ կ'ապրին
  11. Օկյոր
  12. Թեսուա եւ Լարիւրինթոսի Վիշապը
  13. Լինջի Արտասի վերելքը
  14. Էվերէսը ինչպէս կը փորձեց մազլցին
  15. Հայուսու 2330 տարի առաջ
  16. Էտիոր՝ — իր կեանքը եւ զիւերը
  - 17.
  18. Արշաւներ դեպի նիւսիւսային Բեւեռ
  19. Պիզարո եւ Խնքայի զանձերը
  20. Ուղեւորութիւններ Ափրիկէի մեջ
  21. Հասան, Ճնճղուկ եւ Խուլ Խաչիկ
  22. Վարդան Փիլիլի կամ Երազի մը Գինը
  23. Վահապ
  24. Սասման Ծոեր
- 

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ  
32 - 36, մամլոյ տակ են եւ կը հրատարակուին յաջորդաբար։ Փետուել Պատմանաներու եւ Ցռուիչներու մօս։

Հասր Աեռքէ 1 Ե.Դ.

Ալևսիկ Բաժանուրդագրութիւն 12 թիւր 10 Ե.Դ.  
Արտասահման 12 թիւր 10 Թրանզ կամ 50 սկնե

Հասցե՝

“SAHAG - MESROB,” PRESS  
25, Sharia Tewfik, Cairo - Egypt

003  
36-62

16182